

ԴԱԼԱՐ ԾԵՐՈՒԹԻՒԻՆ

ԿԱՄ ՇԵՐԵՐՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ

Կեանքը այրում մըն է, մեր կաղմի շարունակական և յարատե մաշումը :

Շողեմեքենայի մը խողովակներուն և ծխնելոյզներուն նման, որոնք կրակին և շողիին դոյացած նիւթերով հետզհետէ կ'աղտօտին, ներքին խաւ մը կը կազմեն և պատճառ կը դառնան մեքենայի դործունէութեան խանգարման, մեր կաղմի խողովակներն ալ - երակները - ներքին այրումէն յառաջ եկած մնացորդներու (déchets), թոյներու ազդեցութեան տակ հետզհետէ կը կորսնենն իրենց աղածդականութիւնը : Արեան մէջ լուծուած այս թոյները շարունակական շփման մէջ ըլլալով չնչերակներու ներքին մակերեսին հետ, կը գրգռեն ու կը կուտակուին հոն և պատճառ կը դառնան անոնց կարծրացումին — պնդերակութեան :

Պնդերակութիւնը - երակներու կարծրացումը - տարիքին հետ կ'աւելնայ: Սակայն կը անխահասօրէն կազմհելիլ և զարգանալ երբ առողջառահականն և սննդառական սխալներ ու թերացումներ, ինչպէս նաև զանազան սուր կամ քրօնիկ հիւանդութիւններ (Փրանկախոտ, ալքօլամոլութիւն ևայլն), ժամանակին առաջ յոգնեցուցած են ներքին թոյները չեղոքացնող դործարանը — լեարդը — և զանոնք արտաքող գլխաւոր գործարանները — երիկամունքը :

Ահա թէ ինչու երկու տեսակ ծերութիւն կայ: Մին բաւն ծերութիւնը (vieillesse) որ կը համեմատի տարիներու թիւին: Միւսը՝ կանխահաս ծերութիւնը (sénilité) որ ժամանակին առաջ կը հասնի: Բուն ծերութիւնը կենսական անողոք օրէնքի մը անխուսափելի հետևանքն է: Ասոր վոխարէն, կարեւոր չափով մը մեր կարողութիւններու սահմանին մէջ կ'իյնայ խուսափիլ կանխահաս ծերութիւնէ և ապրիլ դալար ու առոյդ ծերութիւն մը:

Դալար ծերութիւնը, մտային, ֆիզիքական և սննդառական առողջապահութեամբ կարելի է իրականացնել:

Ուղեղային աշխատանքի կանոնաւոր ընթացքը կախում ունի սննդային դրութեան և մարդանքի պայմաններէն: Ուրեմն, առանց ծանրանալու այս կէտին վրայ կարելի է ըսել, որ մտաւոր աշխատութիւնը պէտք չէ ծանրաբեռնէ ուղեղը, այլ հաւասարապէս պէտք է հետաքրքրէ թէ իմացականութիւնը և թէ զգացումները:

Մեր մը ժուժէկալ, բարեխառն ըլլալու է, մանաւանդ կերուխումի մէջ: Քանակով և որակով պակասաւոր սննդառութիւնն է որ յոգնե-

ցնելով մարմինը կ'ասացնորդէ կանխահաս ծերութեան։ Ժուժկալու-
թիւնը իմաստութիւնն իսկ է։ Երկար ապրելու համար ուրիշ դեղագիր
չկայ։ Երբէք մաքէ չհանել հին առածը. «Զափաղանց ուտելը հիւան-
դութիւններու հայրն է»։ Կարելի է աւելցնել. «Մննդառութեան
կանոններու յարգանքը հայրն է զեղերուն»։

Լաւ է որ ծեր մը կանուխ պառկի և առաւտուն կանուխ ելլէ։
Ծերի մը շարժումները պէտք է նապատակ ունենան կանոնաւորել
արեան շրջանը, որ իր կարգին կ'աղդէ սննդառութեան, չնչառութեան
և մտքի պաշտօններուն վրայ։ Քալելու և ձեռական չափաւոր աշխա-
տանքի ու մարզանքի վարժուած ծեր մը չի ճանձրանար, իսկ ծերի
մը համար ճանձրոյթը ծանր հիւանդութիւն մըն է։

Դալար ծերութիւն մը ապրելու համար կան կարդ մը ուրիշ
կանոններ։ Էմիլ ֆակէի հւա կրնանք ըսել թէ ծեր մը պէտք է ջանայ
շարունակ չգանգատիլ այլևս երիտասարդ չեմ ըսելով, չպատմել
անխոնջօրէն իր յիշատակները և չմոռնալ որ նոյն պատմութիւնը
տասն անդամ միւնոյն մարդուն պատմած է . . . Չնախընտրել անցեալ
ժամանակները ներկային, չխօսիլ իր տկարութիւններուն վրայ, բացի
այն պարագայէն երբ դարմանում մը անհրաժեշտ է։ Կարելի եղածին
չափ քիչ ճանձրանալ և զղայնանալ ու իրականացնել այն հին առածը
որ կ'ըսէ «Դէպի ծերութիւն պէտք է ըլլալ քաղցր և լաւագոյն»։
Մինակ ապրիլ գիտնալ, ուրիշներուն արգելք չըլլալ, յիշելով իպսէնի
խօսքը «Մինակ մարդը ամէնէն ազատ մարդն է»։ Բանտարկուած
չապրիլ, մտաքերել իմաստունին ըաածը. «Զիս տեսնելու եկողները
պատիւ կ'ընեն ինծի իսկ չեկողները հաճոյք կը պատճառեն»։ Նորա-
սիրութիւն չկեղծել, սիրային հետապնդումներէ զգուշանալ։

Ծերութիւնը ապրիլը լաւ է, պայմանաւ որ ան խոռվուած չըլլայ
ամէն տեսակ անժուժկալութեան թունաւոր հետևանքներով։

Եօթանասունամեայ ծերունի մը իր դալար ծերութեան գաղտնիքին
մասին ըրած մէկ հարցումիս, բարի ծիծաղով մը «իմ գաղտնիքս շատ
պարզ է, պատասխանեց. գիշերը թիչ ուտել, առոտուն շատ քալել,
երբեք ոգելից ըմպելի չլսմել և կէսօրէն ետքը գուարքօրէն պրին
խաղալ, խոյս տալու համար ճանձրոյթէն՝ որ անցործ ծերը կրծող
միակ որդին է . . .»։

ԲԺ. Հ. ԵԱԶՄԱՃԵԱՆ